

Ի Ն Զ Ո Ր Մ Ն Ա Ց Ի Ն Զ . . .

Ինչ՝ մանկութենէս իմ հոգիիս մէջ մընաց միշտ անզայր
Որպէս քաղցրը յուշ—քոնիրէն ելլող ծուխն՝ ալիք-ալիք,
Երդիքէն կախուած՝ իմ քարձիս քառող լուսնի նառազայր,
Չէքի նրբազը ու սև սաքի գոյն՝ ունոտ մեր առիք:

Ու մընաց ինծի դեռ յուշ անմոռաց մըրմունջն առուակին,
Ու քարտիներու, զեփիւոի շունչէն, օրօրուն հասակն,
Մընաց իրիկուան աղօք քին կանչող ձայնը կոչնակին,
Հեռուն՝ Աննոսի կատարին իջած արևն ոսկի քազ:

Ու յարդանցէն՝ մընաց դեռ ինծի բուրմունքը յարդին,
Իր պատերն ի վեր պըլլուող հասակը քաղեղին նուրբ,
Ակուրին վըրայ՝ բոյրը եռացող ոչխարի կաքին...
Գիշերուայ մութին՝ մօրըս աղօք քի մըրմունջները սուրբ:

Ու մընացին դեռ՝ դաշտերը զումրութ արծար գօտիով,
Ու զետէն անդին, լերան լանջերուն՝ ցորենի արտեր,
Ու ծառեր, ծառեր, մորենու թուփեր ու հասկերու ծով՝
Որ սըրտերու պէս մընացին կարօտ, այրի ու անտէր:

Ու խաղբնկերներ մընացին ինծի —յուշերուս էն քանկին—
Որոնիք տակաւին զիշերուայ մութին՝ մերք զիս կը կանչեն,
«Արի, շուտ արի, հոլ պիտի խաղանիք, արի դաշտ երթանիք»,
Ու մութը մէկէն կը ծիածանուի լոյսի մ' հանանչէն:

Մընաց մանուկ մ'որ զատուեցաւ ինձմէ, քայց զիտեմ նորէն՝
Պիտ' օր մը դառնայ, կը սպասեմ իրեն սիրով հաստատուն.
Պիտի զայ անշուշտ՝ ձեռք մ'երբոր բոլոր լոյսերը մարէ,
Պիտի անպայման զայ բըռնէ ձեռքէս ու զիս տանի տուն:

Մ. ՄԱՆՈՒԿԵԱՆ

